

ժուռ լերանց վայր Տասաստեց: Այս մարդու ասարակի կը տիրեր շեղերային և Հայաստանի մէջ, Բէյո Ջարդէյն եւ Թուրքիան աւերեց: անխոր անէն ազգերն կը շարդէին: Մոզական կրօնք մը ունէին՝ սակայն ով որ զՄահչին Աստուած շեր Տասմարը այնպիսին օտարականի տեղ կը դնէին: Մամուրուն թագաւորն անգամ անտեղեկ կը վախճար: Երբ Քարաւանի վանքը եւ շրջակայ գիւղերն կորչապելու եկան, Հասան (այլ - Հասան բ. Սահ) եւ անոցի եկաւ, վասն զի քրիստոնէից Տեա լաւ էր, յանկարծանք անոնց վայր յարձակեցաւ, Քուրդացիները շահեցան եւ փախան: Իսկ անիկա, զոր աստուածացուցած էին, ստիպուեցաւ քոզը մէկդի նետած. Հասանի առջեւէն խոյս տալ: Մահաւաթ եւ խմբով մը Աշտի որդւոյն Սահակի երկիրն ապաստանեցաւ: Սահակ զինքը բանեց շղճայի զարկաւ. Քուրդանացիներն երբ իրենց թագաւորին բռնուիւի լսեցին, Տաւառուեցան եւ գիշերը Սահակայ վրանին վայր յարձակեցան: Սահակ անապաքեջ՝ Մահչի գլուխը կտրեց. անոր գլուխը, իր ընտել մէկ մասը եւ ընտանիքը աւանելով փախաւ: Երբ վրան մտան Մահչի գին միայն գտան:

Քիչ ետքը, երբ Սահակ իր բանակովը Տայաչեներու (Տաւաղ) դէմ կուռելու գայած էր, Քուրդանացիներն անոր ընտանեաց եւ որդւոց զարան լարեցին: Հեթանոս կին մը այս գարանը յայտնեց գիւղին մէջ. Սահակի ամուսնոյն կրօնաւոր մէկ եղբայրը եւ ժողովրդին բազմութիւնը մը բերդի մէջ ամրացան: Քուրդանացիներն եկան, գտածունն սպանեցին, բերդին մէջ եղողներուն դէմ կուռելու եւ քարերով Տարուածեցին թերզը. աները մտան: Արդ, իրենց յոյսը բարեպաշտ կրօնաւորին աղօթքին վայր էր, որ քրիստոսի ողորմութիւնը կը շոյջեր երկրպագութիւններով եւ սրբոց մասունքը ձեռքը բռնած. իւր բարեպաշտ քրքրմէն աղօթքի կը յորդորուեր: Աերջինս իր ստեղծաց մանկիկը Աստուծոյ առջեւ դրաւ բռնելով. «Քրիստոս, գտնէ այս մանկանս Տամար, որ մկրտութեան անմեղութիւնն ունի, օգնէ ծառայոյցդ»: Երբ Քուրդանացիները ներս մտնելու վայր էին, վրան իր բերդին դուռն այրած էր, ուրիշ կրօնաւոր մը՝ Փենեկի տնանիցիակ մ'ուտաւ, պարսպէն գուրս խոյացաւ, ինք զինքը Քուրդաններու դիւաւորին առէր գտաւ, եւ Աստուծոյ օգնութեամբ խոցեց եւ սպանեց զանիկա եւ այս կրօնաւորին բան մը չկրցան ընել: Իրիկուն եղաւ. մտքով գիշերը արթնուն մնացին եւ Տակեցին: Սահակի բարեպաշտ անաւսինն առաւարդք ինք զինքը մահուան վրան գի մէջ դնել, որպէս զի չըլլայ թէ անՏաւասից ձեռքն ինչպէս. զինտառն մտաւ եւ սպիտոզ սուր մը տաւաւ, որպէս զի անոր մայրին պատանաւս զինքն սպաննեն, առաւորնէ իսկ արամազիր էր դուրս ելլելու եւ մեռնելու: Բայց Աստուած, որ «զինքը ճշմարտապէս օգնութեան կոչողներուն մերձ է» այնպէս ըրաւ որ Քուրդանները բերդին յարձակումը ձգեցին, կարծես թէ արդէն դրաւած ըլլային վայր: եւ սկսան երկիրն վայր ջրուածներն կու

ղապուել, որպէս զի չգիտէին: Երբ կորչապելով ժամանակի կը կորսորդներն, Սահակ յուր առաւ, Տեռուակապօր զրկեց, որոնք ամբողջ մտան. եւ երբ անգրամներն վերադարձան եւ զարթան՝ զիմացինն Տակաւարըք երեսասորգներ գտան, որոնց սուրբ քարերով օգնութեւն կը գտնէր (?): Սահակ երկրորդ օրը Տգօր բանակով մը Տասաւ, եւ որովՏեռուեալ Քուրդանները բերդին յարձակումը դրաւած էին: Իրենց պահապանաց շայնք լսեցին, երբ յարձակում կրեցին՝ կուռն զարձուցին եւ փախան. ձեռն մէջ թաղուեցան եւ սյայպս ամենքը սպանուեցան եւ փնջաւան: Այս եղաւ Մահչիի եւ անոր բոլոր Տեռուաղներուն վախճանը:

Ենայտ առանձնորդին եղաւ Հարուն, զոր Ալի սպաննեց, իսկ անիկ ետքը Բարաք անդերոզը վերջինս Հաւաթեացոց Թեոփիլոս թագաւորն օգնութեւն խնդրեալ գայած, ժամանակագրութիւն Միքայելի Սարոյ (Տրա. Chabot, Հասոր Գ, էջ 507b-509a, = 50-52 թրգմ.):

Քուռանեացի մէջին սպանուաւորութեան մտաւն այս տեղեկութիւնը լլցաւ տեսակետներէ ժողովրդութեան արծանի է. բայց Տոս այսչափս միայն ի վեր Տաննէր որ Մահչին Քուրդակոյն (Գրիսնիսոս այս անուանը կը յնշէ աղանգը) կամ աւելի ճիշտ Քուռ[ա]թիւայե (արաբ. الخزندار, الخزندار) Գրիսնիսոսի խօսքին Տամանայի իր քնակութիւնը Տաստատած էր Քարաւանայի տպաւորաւորաւ լերանց մէջ, մինչդեռ արաբական տեղեկութեաց Տամանաւորպատականի Բասու (البيد، البدين) լեռն աղանգապետին երեսուն էլլէնէ մինչեւ Բարաքի անկումը՝ ազանութի թէ իրրեւ սկզբնավայր կը թէ իր կենդանի կ'երեւայ: Մահչիով Ջաւեռան բ. Սահակը (արաբ Սահ) Բարաքի վարպետը՝ Տամանաւոր է. որմէ Քուռանեացի թիւ լայն ալ անուանուեցան: Աւերի գ. Ալի աթ Տամակի, որ Բարաքի պատմութիւնը գրած է, տեղեկութեանց նայելով Ջաւեռան իր Տակաւարկորը Աբու Իսրայիլ Բասու լերան մտա կուռ մը մէջ զարկած եւ սպաննած է, բայց ինքն ալ նայն կուռայն մէջ առած վերքը մը երբք որ ետքը կը մտնի (ՖիՏրիսա Կ Կ): Բնական է որ այս պատմութեանն շատ աւելի արծանաՏաւաս է Գրիսնիսոս Տէլ-Մահչիի պատմութը, քանի որ գէպերուն թէ տեղով եւ թէ ժամանակով աւելի մտ է անիկա:

Բարաքի մէջուց ելլելէն յառաջ Ջաւեռանի ժամանակ եղած խառնակութեանց պատմութիւնը թէ Գրիսնիսոս եւ թէ արաբացի մտանդագիտներն ժամանակագրապէս տեղորոշ կը թողուն: Ասան զի երբ Բարաք Թեոփիլոսի Տեա բանակցութեան մէջ

1 Մովս. խոր. Բ. Ը. էջ 116. Ս. վեւեա Տոս Բարաքի պատմութեան պարզած է, երբ կը պատմէ թէ Երուսակեղան արեւալուստեաց Տայ Բարաքիս ինչպիսի բնակավայր եղած են Բասա եւ Առաջու առանձին (البيد و ساقا اوزه) իսկ խոր. Կ 3. Իսկ Քուռանեացի Տամար կ'երեւայ թէ Բասա լեռը Մահչիին ընկաւորն եւ սպաստանաւորան եղած է:

2 Տար. Գ. Կ. Գ. 10 լէ. Եպարտի Ե. Կ Կ Կ. 2:

Թովմ. Գ. ԺԹ. 218, Աշոտ եւ Էսպարէ՛՛ Սմբատի որդիները, Վարդան 79:

28. Թովմ. Գ. Ժա. 191 (տ. Թ. 25), ԺԷ. 213, Սմբատ եւ Էսպարէ՛՛ եւ Մուշեղ, Մովսէս Իշխանցոյցը:

29. Աբաս, սպարապետ Հայոց, եղբայր Իշխանաց Իշխանին, Թովմ. Գ. Ի. 222:

30. Թովմ. Ածեր. Գ. ԺԷ. 213:

31. Ասիկա գուցէ Աշոտի որդի՛՛ Էսպարէ՛՛ն է որ ԱՏմադ Բ. խալիզ արարացի կուսակալը Զորայ մը վրայ նստեցուցած Ատորիք ասբաւ, Թովմ. Գ. Ի. 222:

(Շարձախիտ) ԴՍՏ. Յ. Վ. ՄԱՐԿՈՒԱՍՏ
Փարզմաննց Հ. Մ. ՀԱՊՈՂԵԱՆ



Յ Ե Ղ Ա Գ Ր Ա Վ Ա Ն

Ժ Ա Ն Ս Թ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն Գ
Ս Յ Ո Ր Պ Ո Ա Յ Պ Տ Ե Մ Ի Ք Ե Ն
Ե Ր Ե Մ Ի Ա Չ Ե Լ Ե Պ Ի Ե Զ Ե Ս Ի Ր Ի Ր Ե Ն

Կ Լ Ո Ի Ն Գ.
(Շարձախիտ-Իտ.)

ՅՈՂ 50. Բոջայք հայկազան: Թէ ո՞ւստի եկած հաստատուած էին հոն այս հայ բոջայնները, Երեմիա Չէլչէպի բան մը շնոր տայ մասին, միայն կ'աւանդէ (տող 51), թէ տառնց այրիքը տունը նստելով միայ շինող եղած են, եւ կիններն ալ այդ մաղերուն թափառայած վաճառողները: 52րդ տողն մէջ Երեմիա կը թուի գանգատիլ, երբ այդ կիններուն ըաց երեսով շուռ գալը կը յիշէ. բան մը՝ որ շատ անբնական եւ անփայլուն համարուած էր հին բարի ժամանակները. ըաց երեսով տունէն դուրս ելլող, առանց քօրի պատող կիններն անբարոյական կը համարուէին. ինչպէս արդէն խեստ յոտակօրէն կը յայտնէ զայդ՝ ազգայնփիղծք բա՛ւր. զոր Երեմիա անողքաբար կը դրօշմէ անոնց քով:

Սիրոցաւ տրտունջի, ծանուկ մորմաքի մէկ զորու որ շեշար կը ցոյց կարծես Երեմիայի այդ (52) տողէն, մանաւանդ անոր վերջին պարբերութիւնէն, երբ կ'ըսէ՛՛ ալքը ըագմացն ի վայրս թուրքացան:

Ուրեմ անոնցմէ շատ աղամարդեր ալ հաւատարմին փոխեր են. զգու՞նք արգեպ իրենց կիներու անբարոյութենէն, թէ ոչ՝ անոնց ան-

բարոյութեանը զխաւոր պատճառ ու ստեղծիչ ըլլալուն, իրենց յոյ՛ ծուրութեամբ:

ՅՈՂ 53. Դավթըրճի հայք, ոյս/նքն ջորեկան հայեր, որոնք բոջայնի էին նաեւ անշուշտ: Անոնց մասին ալ լաւ գաղափար մը չէ տար Երեմիա, ընդհալարմունքն են անոնք, կ'ըսէ, Անդրիանուպոլոս գացող-եկող, զորս կ'որակէ՛ իբրև կանչ կանչողը (մանի կանչող) եւ իշոցնատուր (տող 34), իմա հայհայտից բերնով պոսացող կանչուողներ, կամ պարզ ըսելու համար՝ սրիկաներ:

Բոջայնի միշտե ցարդ կը գտնուին գեո՛ Երեմիայի ցոյց տուած տեղերը. անոնք բնաւ չեն տարբերի իրենց հին պատկերներէն, բայց բարբախտութիւն է ըսել, թէ անոնց մէջ հայ գրեթէ չկայ այժմ:

Հայ բոջայնի շատ առիթներով ուսումնասիրութեան նիւթ եղած են մեր մէջ, Կ. Բասմաջեան 1888—1892ի Արևելքներուն եւ 1892ի Սանզումներուն մէջ ունի անոնց վրայ ընտիր հրատարակութիւններ. Վ. Փափագեան գրի առած է 1900ին Հայ-բոջայնի անունով լաւ երկ մը, որ ներկայացուցած է իզմիրեանց գրական մրցանակին. Քերովքէ Պապկանեան ուսերէն լեզուով գիրք մը հրատարակած է անոնց վրայ, եւ Գրիգոր Վանցեան ալ 8փոխի Մուրճ հանդէսին մէջ տարիներ առաջ լաւ ուսումնասիրութիւններ, զորոնք արտասպա՞ծ է ապա, Կ. Պոլսոյ Հայրենիք օրաթերթը 1893—1894 թուականներուն:

Կ'արժէ կարգալ այս ամէնքը, հայ բոջայնի ու ծագումին, լեզուին եւ սովորութիւններուն վրայ գաղափար մը առնելու համար:

ՅՈՂ 62 եւ 63. Այս տողերը գինովներու երգեր են, անոնց նշանակութիւնը վեր ի վերոյ սա է, ո՞վ տրտամած, ճկ, շուտով ծոցս մտիր պահ մը, որպէս զի համբոյրի առուտուր ընենք (այսինքն՝ համբոյրներ փոխանակենք):

Ամէն մէկ բառին առանձին նշանակութիւնն իմանալ ուզողին կը յանձնարարենք գիտել՝ ծանօթագրութիւններու սկիզբը զետեղուած բառացուցակին:

ՅՈՂ 66 եւ 67. Փղըր ինչ մխիթարական են արգարես այս տողերը, որոնք հայ գեղուներուն, աւելց՛ գեղուն հիններու աշխատող գատող ըլլալը գոնէ կը յայտարարեն. մինչ յոյներունը շուայտ, ցոփ, գինեատուններու մէջ ծծանս պարբերով երգող խաղցող ու պատանիները գլխէ հանող, որպէս եւ են իսկ ցայսօր դարերէ ի վեր: